



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format



Adapt — remix, transform, and build upon the material



ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



ԼՈՅԱ ՏԵՍԱՐ

(Առանձին հասորով)

ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ

L. ՏՈԼՈՎՈՅԵ

Թարգմանեց՝

Անդր Պ. Գալեմիշեան

Ա. ՀԱՏՈՐ

Էջ 152, Գլու 5 Ե. Պ.

Հրատ. «ԱՅՀԱԿ-ՄԵԽԻԹ» Տպագրատան
Գահլիք


087.1
Ծ-28
ար

ԵՐԿՐՈՐԴ ՔԱՅԼ

ԾԱՆՐԱՑԱՇ ԿԵՂԾԱՄԸ

կամ

Կառէն Յախնապակի եւ ուրիշ զիւտեր



Եղիշավի բուժ մր գործի պահուն



3
7 5 7
3



ԺԱՆՐԱՑԱԾ ԿԵՂԾԱԸԸ

կամ

ԿՈՒԻՆ ՅԱԽՃԱՊԱԿԻ ԵՒ ՈՒՐԻՇ ԳԻՒՏԵՐ

Քսանելորդ դարու քաղաքակրթեալ
մարդուն ինչպէս նաեւ քարայրի մար-
դուն կեանքը պատկերացնող ամէնէն
հետաքրքրական պատմութիւններէն շա-
տերը, ուղղակի կռմ անուղղակի կը
պատմեն մարդկային առօրեայ ա'յն
ճիզբն մասին զոր նախամարդէն ոկուալ
մինչեւ այսօր, ամէն անհատ ստիւլուած
է ընել ինքզինքը կերակրելու համար:
Սկիզբները մարգուն է բարակուրը

կը բաղկանար պտուղներէ, պատահաւաքար քաղուած հացահատիկներէ, զանագան բոյսերու և տունկերու արմատներէ, և մարդ իր կերակուրը գտնելու համար՝ ստիպուած էր միշտ տեղէ տեղ փոխադրուիլ։ Այս վիճակը շարունակեց երկար ժամանակ, մինչեւ այն առեն՝ երբ մարդ հունտի, բոյսի և հունձքի օգտակար դործածութիւնը սորվեցաւ։

Ժամանակի ընթացքին, ան փորձով գտաւ իր հունտերը սերմաննելու յարմարագոյն եղանակը, և ուշ կամ կանուխ բոլոր ցեղերն իրենց սնունդը ապահովելու համար հաստատուեցան յարմար վայրեր և լծուեցան երկրագործական աշխատութեանց։ Բայց հաստատրնակավայրերու մէջ հաստատուելէն վեշչ մարդիկ սկսան նորանոր պէտքեր զգալ իրենց ուտեստեղէնին պահպանման և ի հարկին՝ փոխադրութեան համար։ Այսպէս աղբիւրներէն ջուր բերելու, կե ակուր եփելու, և պատրաստուած

կերակւրները պահելու համար անհրաժեշտ անօմներու ստիպողական պէտքը ստեղծեց մարզոն առաջին արհեստը, բրուտութիւնը։ Օրէ օր զարգանալով մարդ ստելի կատարելագործուած, ստելի նպատակայարմար և կոկիլ ամաններու պէտք զգաց, և ժամանակի ընթացքին՝ կաւագործութիւնն ուլ զարգանալով եղաւ ամէնէն ծաղկեալ ճարտարարուեստներէն մին։

Մինչ այդ, ուրիշ ւզգութեամբ եղած յառաջացումներով, մարդ կրցաւ սննդեղէններու արագ փոխադրութեան միջոցներ ունենալու համար հնարել և առօրեայ գործածութեան գնել սայլեր, կառքեր, շոգեկառքեր ևայլն և որպէսզի փոխադրուող սննդեղէնները։ մնան թարմ և համեղ, զանուեցաւ մետաղէ ամրափակ ամաններ պատրաստելու կերպը, ու այսպէս լրացաւ մննդեղէնի վերաբերմամբ մարդուն յառաջդիմութեան հոկայ շրջանակը։

Նախապէս մարդ՝ իր կերակուրը

զանելու համար ստիպուած ճամբորդեց
տեղէ տեղ, և դարերու ընթացքին,
մարդկային ցեղը տարածուեցաւ երկրա-
գունդիս ամէն կողմերը։ Յետոյ սկսաւ
երկրադրծութիւնը, որոն արդինքը
եղաւ որոշ տեղեր երկրատեւ քնակու-
թիւն, քնակավայրերու հաստատում, և
անջատ քաղաքարկութեանց ծագում։
Եւ, վերջապէս, ուտելիքը ամէն տեղ
փոխադրելու միջոցը և կերպը դանելով
մարդ վերատացաւ աղատ շարժման հը-
նարաւորութիւնը։ Նորէն սկսան ճամ-
բորդութիւնները ու ասոնք իրարմէ ան-
ջատ, իրարու անհաղորդ քաղաքակրթու-
թիւնները ի մի ձուլելով յառաջ բերին
արդի քաղաքակրթութիւնը։

Կ'արժէ, ուրեմն, աւելի մօտէն հե-
տաքրքրուիլ ու ծանօթանալ սննդեղէնի
վերաբերեալ զիւտերու պատմութեան,
պատմութիւն՝ որ մարդուն քաղաքա..
կրթուելուն ընթացքը կը պատկերացնէ։

Ամէնէն հին օրերուն,
ՄԱՐԴՈՒԹԻՒՆ
ԱՐԴՅՈՒՆ
ԱՐՀԵՍՏԱՆԵՐԸ
Հողը ամէն տեղ նոյնը չէր. կային
պարարտ, բերի հողերու կարգին քա-
րուա և աւաղուտ վայրեր ալ, ուր երկիրը
բոլորովին տարբեր կազմութիւն մ'ունէր
կարծես։ Կը գտնուէին նաեւ հողեր,
որոնք թրջուելով կազուն վիճակ մը
կ'ստանային և որոնց վրայ մնացած
հետքերը չորնալէն յետոյ կը մնային
երկար ատեն։

Այս գիւտը նշանակեց սկիզբը
բրուտութեան, որ այնքան ընդհանրա-
ցած արհեստ մը եղաւ բոլոր հին ժո-
ղովորդներու մէջ։ Օր մը մարդ կա-
կուզ կաւէ ամանի պէս բան մը շինելով
ձգեց որ ան չորնայ արեւին տակ. փոր-
ձը յաջողեցաւ, և առանց զգալու թէ
ի՞նչ մեծ կարողութեան մը տիրացած էին,
մարդիկ սկսան բոլորն ալ ջուրի աման-
ներ և կերպակուբի անօթներ շինել։

Շատ չանցած կաւէ պատրաստուող
այս ամանները սկսան կերակուր եփելու
համար ալ գործածուիլ։ Այլեւս մարդիկ
փոխանակ ցորենը և ուրիշ հացահատիկա-
ները մանրելով հում հում ուտելու,
սկսան խաշել ու այդպէս գործածել,
և կամ փոխանակ եփելու ատեն կիսովին
պյած միս ուտելու, սկսան որսացուած
կենդանիներուն միսը՝ առանց վստնելու
եռացող ջուրին մէջ եփելով ուտել։

Քիչ յետոյ կարդ մը մարդիկ փոր-
ձով դուան որ կաւին հետ քիչ մը ա-
ւազ խառնելով կարելի էր առելի կարծր
տեսակէն ամաններ պատրաստել։ Այս
նոր խառնուրդը այնքան նպատակա-
յարմար դժնուեցաւ որ ան սկսաւ շատ
մը տարբեր նպատակներու համար ալ
գործածուիլ։ Շատ չանցած փոխանակ
ծառերու կոճղերով և ճիւղերով շինուած
հիւղակներու, արեւի մէջը չորցուած կըդ-
մինտիրներէ տուներ սկսան կառուցուիլ։
Այսպէս Եղիպտոսի, Միջազեաքի, ու
ուրիշ երկիրներու մէջ դժնուած ամէնէն

էին թնակութիւնները, արեւի մէջ չոր-
շուած կղմինտիրներէ շինուած են։
Այս ուղղութեամբ մարդուն յաջորդ,
և նորէն պատահական, դիւտը կը պար-
տինք կրակի գործածութեան։ Անգամ
մը պատահմամբ մի քանի օր կրակի մօտ
ձգուած կաւէ աման մը իր նմաններէն
շատ աւելի կարծր և տոկուն գոնուե-
ցաւ։ Տեսնուեցաւ նաեւ որ ան ոչ
միայն շատ կարծրացած էր, այլ իր մէջը
դրուող ջուրն ալ այնքան դուրս չէր
տար, կրտկը, ուրեմն, սկսաւ պատույ
գիրք մը գրաւել առաջին կաւագործին
աշխատութեանց մէջ։ Իրենց զբաղ-
մունքը սիրող արհեստաւորներ շուտով
գործի սկսան, յատուկ օճախներ պատ-
րաստեցին, և փորձով ամէն տեսակ
կաւի համար պէտք եղած տաքութեան
շափը գտան, և սկսան աւելի տոկուն ա-
մաններ պատրաստելու համար թրծել
երենց շինած անօթները։

Եկաւ ատեն մը երբ մարդ սկսաւ
իր շինած անօթներուն օգտակարու-

թեան չափ անոնց գեղեցկութիւնովն
ալ հետաքրքրութիւն Ամէնէն հին դա-
րերուն իսկ, կը տեսնուի, բրուտը սկսաւ
կրցածին չափ զարդարել իր շինած
կարասները, հոգ չէ թէ իր ամբողջ
գեղեցկագիտութիւնը բթամատին ե-
ղուգը գործածելով ամանին եզերքին
վրայ կոշտ գիծեր քաշելէն անդին չէր
անցներ:

Եզիպտացիները, Բաբելոնացիները
և Մետացիները, սկսան իրենց կուէ
ամաններուն, կղմինտիրներուն և հողէ
շինուած արձանիկներուն երեսները ներ-
կել անթիմօնի, պղինձի և անագի
թթուտաներէն շինուած փայլուն ներկե-
րով: Յոյները իրենց գեղեցիկ աման-
ներուն վրայ կը գործածէին տեսակ մը
կարծր, սեւ ներկ, Բայց լուսաթա-
փանց, փայլուն, նուրբ յախճապակի
պատրաստելու գիւտը այս աղգերէն ոչ
մէկն ըրաւ:

Երբ ուրիշ երկիրներու բլուտները
իրենց ամանները տակաւին արեւին մէջ

կը չորցնէին, Զինացիները շատոնց սկսած
էին իրենց ամանները փուռերու մէջ
թրծել: Քրիստոսէ 200 տարի առաջ
թրծուած և փայլուն ներկով պատուած
ամաններ սովորական բաներ էին Զինա-
ցիներուն, բայց Քրիստոնէական թուա-
կանին եօթներորդ գարուն էր որ Զինա-
ցիները սորվեցան թէ Քաօլին կոչուած
կաւի և Բերունց կոչուող քարի փոշիին
խառնուրդով կրնային շտո աւելի մա-
քուր, փայլուն խմոր մը պատրաստել
իրենց ամաններուն շինութեան համար:
Քաօլին լերան մը անուննէ (բարձր կա-
տար կը նշանակէ) ուրկէ կ'առնէին
յախճապակիի շինութեան այս կա-
րեւոր նիւթը: Ան տաքութեան աւէնէն
բարձր առողջաններու մէջ իսկ չէր
հալեր, ու այսպէս, ինչպէս Զինացիները
կ'ըսէին, կը կազմէր յախճապակիի ոս-
կորոտին: Իսկ Բէթունց տաքութեան մէջ
հալելով ապակիի պէս թափանցիկ դար-
ձող քար մըն է: Զինացի բրուտաները,
ուրեմն, այս երկուքը ճարտարութեամբ

Երար խառնելով սկսան պատրաստել
այն գեղեցիկ ամանները որ մինչեւ հի-
մայ իրենց անունը կը կրէ և կը կոչուի
China, Chinaware (յախճապակի): Զի-
նացիներուն այս զիւտը, սակայն ինչ-
պէս շատ մը ուրիշ զիւտեր, մնաց ի-
րենց, և հաղար տարիներ անցան մին-
չեւ որ Եւրոպայի մէջ գտնուեցաւ յախ-
ճապակի պատրաստելու դադարիքը:
Այս գիւտն ալ Եւրոպացւոց մէջ պա-
տահմամբ տեղի ունեցաւ, ու զայն կը
պարտինք բարկացու քիմիաբանի մը
ծանրացած կեղծամին:

Բայց յախճապակիի վերաբերեալ
այս վերջին պատմութիւնը չկրկնած,
տեսնենք թէ ինչպէս գտնուեցաւ յախ-
ճապակի շինելու արհեստին այնքան
մօտ ուրիշ ճարտարարուեստ մը: Այս
պատմութիւնը որ նաւաստիի մը զիւտին
նկարագրութիւնն է, կ'առնենք Քրիս-
տոնէական շրջանի առաջին դարուն
ապրող Հռովմայեցի գրողէ մը, Փլինիէն:

ԱՊԱԿԵԳՈՐԾ
ԾՈՒԹԻՒՆ

Անդամ մը հռով-
մէական վաճառա-
բարձ նաւ մը կալա-
քար բեռցած (որ այն ատեն լուացքի և
կտաները ճերմիցնելու համար կը
գործածուէր) Հռովմ կը վերադառնար:
Նաւը ճամբան փոթորկի բռնուելով
ստիպուած Սիւրիոյ եզերքներուն վրայ
գետի մը բերանը ապաստանեցաւ ապա-
հովութեան համար: Նաւաստիները շատ
չանցած ցամաք ելլելով կերակուր
պատրաստելու սկսան: Օճախ մը շի-
նելու համար ծովեղբերք քար չգտնելով
նաւէն կալաքարի մի քանի խոշոր կը-
տորներ բերին և դրին կրակին կից, ի-
րենց կաթսաները վրան դնելով կերա-
կուրը եփելու համար: Նատ չանցած
զարմանքով զիւտեցին որ իրենց կրա-
կի տաքութենէն հալած, թափանցիկ
բան մը սկսաւ ծովեղբերքն ի վար
հոսիլ: Վստահաբար նաւը պատահ-
մամբ խարսխած էր այդպիսի տեղ մը,
ուր գտնուող աւազին որոշ յատկու-

թեանց վրայ կալաքարն ալ աւելնալով,
կը կաղմուէր չափաւոր տաքութեան մը
մէջ հալող խառնուրդ մը։ Այս խառ-
նուրդն էր ահա որ բոցերուն տաքու-
թենէն հալելով կը հոսէր և քիչ մը
վերջը սառելով կուտար Եւրոպացւոց
շինած առաջին ապակին։

Նաւաստիները գնահատելով եղած
զիւտին կարեւորութիւնը այդ աւազէն
բաւական մը Հռովմ տարին ու այսպէս
ապակեգործութիւնը մուտք գտաւ Եւ-
րոպա։

Այս միայն մէկն է այն բազմա-
թիւ պատմութիւններէն որ ապակեշի-
նութեան զիւտին մասին կը պատմուին
և կը ցուցնեն թէ ի՞նչպէս շարունակ,
աշխարհին տարբեր մասերուն մէջ,
տարբեր մարդոց կողմէ հնարուած, դըտ-
նուած են նոյնատեսակ բաներ։ Եթէ
միայն բորբքովովուրդները հաղորդակ-
ցութիւն ունենային և իրարու վստա-
հէին իրենց գաղտնիքները, քաղաքա-
կըրթութիւնը շատ աւելի արագ յառա-
ւած

ջացում պիտի ունենար և այսօր բոլոր-
վին տարբեր աշխարհի մը մէջ պիտի
ապրէինք. բայց այն ատեն տպագրութիւ-
նը հնարուած չէր, ժողովուրդները իրարմէ
անջատ, անկախ կ'ապրէին, իրարու մա-
սին լսած չէին, ոչ ալ կրնային իրարու
վստահիլ, ու այսպէս կը պատահէր որ
երկրի մը մէջ եղած զիւտ մը, զիւտ-
կան նորութիւն մը երբեմն դարեր ան-
ձանօթ կը մնար ուրիշներուն։

Նոյն բանը պատահեցաւ յախճա-
պակիի շինութեան նկատմամբ։ Ինչ որ
Զինացիք զիւէին և 1000 տարիներ
առաջ սկսած էին շինել, Եւրոպայի մէջ
հազիւ կարելի եղաւ 18երորդ դարուն
արտադրել, և ի՞նչպէս . —

1708 տարին էր։
ԾԱՆՐԱՑԱՆ Սաքսոնիոյ իշխանին
ԿԵՂԾԱՄՐԻ պալատին մէջ, օր մը
մեծ իրարանցում մը կար։ Իշխանը
նորէն սրտնեղած ըլլալու էր, և երբ
0զոստոս հզօր իշխանը բարկանար ալ
ամէն ինչ լմնցած էր։ Մեծ թէ փոքր

բոլորն ալ ամէնէն չնչին բանի մը համար կրնային ծանր պատիժներու ենքարկուիլ :

— Ե՞րբ սկսաւ... երեք Բոլոնիայէն վերադարձին տրամադրութիւնը շատ լաւ էր, ըստ մանկաւիկ Օտտոն սեպուհ Ըլրիքին :

— Վարչական խնդիր մ'ըլլալու է, պատասխանեց Ըլրիք. կ'ըսեն թէ՝ եթէ ամէն ինչ լսու ընթանայ, շուտով Բոլոնիոյ թագաւոր պիտի պսակուի:

— Այս առաւօտ գաղտնի գործատունը գնաց, ըստ անդիէն սպասաւոր մը,

— Գորածատո՞ւնը... յարեց Ըլրիք, այդ լսու նշան չէ:

— Ի՞նչ կ'ընեն այդ գործատան մէջ, հարցուց սպասաւորը, հետաքրքրութեած: Ամէն օր տարօրինակ բաներ կը տանին հոն, և մորդ չգիտեր և ոչ ալ արտօնուած է հարցնել, կամ հետամոիլ թէ ի՞նչ կ'անցնի կը գառնայ հոն: Գիշեր ցորեկ պահակներ կը հակեն

անոր դռներուն և պատոհաններուն առջեւէ

— Այսքան բարձր մի՛ խօսիր, խրաշտեց Ըլրիք, և եթէ կ'ուզես զիրքդ պահել շատ մի՛ մօտենար, մի՛ նայիր գործատան կողմերը: Լաւագոյն է մարդ աչքերն ու ականջները զոցէ հոն ո՛ւր մթութեան ուժերը գործի են լծուած:


— Այսպէս մի՛ խօսիր, Ըլրիք, կրնաս փոխանակ խեղճ աղան վախցընելու աւելի հետաքրքրել և փորձանքի

մը առաջնորդել: Եւ տղուն դառնալով.

— Անհոգ եղիր, աղաս, Հէր Պօթկըր չարազործ մը չէ: Ան կ'աշխատի իր և իշխանին հաշւոյն: անոնք չեն ուզեր որ հետաքրքիր, չարախօս, մարդիկ իրենց գործին խառնուին:

— Բայց կ'ըսեն թէ Հէր Պօթկըր կախարդ մըն է գոչեց տղան յուզուած, ըսէ՛, խնդրե՛մ, ազնիւ Օտտո, զիտես որ ես այս տեղին նոր եմ, ատանկ բաներ կը լսեմ որ կը վախցնեն զիս...

— Վախնալու բան մը չկայ, Հէր



Պօթկ ը 16 տորեկան պատանի մըն էր
երբ Պերլինէն փախչելով եկաւ և ա-
պաւէն զտաւ մեր աղնիւ իշխանին մօտ:
Պերլին գեղագործի մը աշակերտն
էր ան: Ուշիմ, հետաքրքիր, նուիրուած աշակերտ
մը քիմիական գիտութեանց: Կ'ըսէն
թէ օր մը իր վարպետը գաղտնիք մը
գտնելու վրայ էր: Գաղտնիք մը որ
իրեն ու իր աշակերտին ազատութիւնը,
երջանկութիւնը վտանգեց: Աղահ գուռքս
մը, որուն հաշւոյն կ'աշխատէին մեր
զիտնականները, իմանալով որ իր քի-
միաբանները պիտի յաջողէին շուտով
արուեստական ոսկի պատրաստել ուզեց
երկուքն ալ բանտարկել որ իրենց
գաղտնիքը իրմէ զատ ոչ ոք իմանայ,
Պօթէըը և իր վարպետը փախան, և
շատ բնականօրէն երբ Պօթէըը այս
կողմերը ապաստանեցաւ մեր իշխանը
սիրով ընդունեց զայն և տեղ տուաւ
իրեն, յուսալով որ այս խոստմնալից
պատանի քիմիաբանը օր մը կը գտնէ
փնտուած գաղտնիքը և կը հարստացնէ

իր տէրն ու պաշտպանը:

— Եւ գտա՞ւ...

— Ո՛չ. կը կարծէմ այդ է պատ-
ճառը թէ ինչու մեր տէրը այնքան յուզ-
ւած է այսօր: Տարակուսելով որ 16 տա-
րեկան պատանի մը պիտի կրնար այն-
քան մեծ գաղտնիք մը զանել, իշխանը
վարպետ քիմիաբան մը բերաւ: Ոչինչ
զլացաւ իրենց գործին համար: Եւ
ասրիներ աշխատելէ ետք ուրիշ բան
չստացաւ իր մեծածախ քիմիական գոր-
ծատունէն բացի կաւէ կարմրագոյն,
գեղեցիկ պնակներ: Իշխանը այնքան
հպարտ էր իր գեղեցիկ անօթներով
որ զանոնք Լայպցիկի ցուցահանդէսը
զրկեց, ուր ցացադրուելով մեծ հե-
տաքրքրութիւն արթնցուցին անոնք,
բայց մարդու մը համար որ շուտով
հարստանալ կ'ողէ, որ անհրաժեշտ
պէտք ունի սոկիի իր ծրագիրները
յաջողցնելու համար, ի՛նչ կ'արժեն կաւէ
կարմրագոյն, փայլուն, նուրբ ամաններ
երբ կերակուրը, ըլլայ տախտակէ ա-

մաններու, ըլլայ կատ անօթներու մէջ
կերակուր է միայն ու ոչինչով աւելի
կը հարստացնէ զինք: Ահա թէ ինչու,
կը խորհիմ, իշխանը սաստիկ բարկա-
ցած է, և Պօթկըր շուտով բան մը
ընելու է եթէ կ'ուզէ մեծ դժբախտու-
թեան մը չենթարկուիլ. բայց ատեն է
որ մեր գործերուն դառնանք, չըլլայ
թէ մեր շատախօսութեան արժանի
պատիժը դանենք:

Հաղիս թէ սպասաւորները իրարմէ
բաժնուած էին և իշխանին ձայնը կտրած՝
յանկարծ գործատան երկաթէ դուռը
բացուելով Պօթկըր դուրս խոյացաւ:
Խենդի մը պէս կը պոռար: Գիտուն
քիմիաբանը երբեք ասանկ տեսնուած
չէր: Գլուխը բաց, գիտախոխիւ մաղերը
հովին տուած կը վաղէր հոս հոն: Գլխու
ռախտակ կեղծամը ձեռքին մէջ բռնած
կը պոռար — ո՞ւր են այս անպիտան
սպասաւորները: Այսօր ո՞վ շտկեց կեղ-
ծամս: Ի՞նչ փոշի գործածեց: Ո՞ւր է
այդ փոշին, .. կ'ուզեմ . . .

Սպասաւորները վախերնուն ամէն
մէկը տեղ մը պահուըտած էին: Ո՞վ
պիտի համարձակէր կախարդ անուն
հանուած քիմիաբանին ներկայանալ:
Առաջին անդամն էր որ ան այսպէս կը
պուար: Խենդեցե՞ր էր արդեօք:

Վատահաբար Պօթկըր խենդանալու
ասաիճան յուզուած էր հետաքրքրու-
թենէն: Պատահմամբ մեծ զիւտ մը
ըրած էր... Որքան երկար ատեն էր
որ կը գնտուէր այնպիսի փոշի մը: Ուրկէ՞
ձեռք ձգուած էր այդ:

Սաքոնիսյ իշխանը արուեստի գոր-
ծերը գնահատող և սիրող մեծ հաւաքող
մըն էր: Իր երիսասարդութեան օլե-
րուն սկսած էր ժողվել ամէն կարգի
հնութիւններ: Որդէն եւրոպայի բոլոր
մասերէն և Միջերկրականը եզերող
ասիական և ափրիկեան երկիրներէն
ժողվուած գեղեցիկ հաւաքածոյ մ'ունէր
հին զէնքերու և զրաներու: Վերջին
տարիններուն սկսած էր արծաթեղէն և
ոոկեղէն հին անօթներ, դարդեր ալ

Մողվել։ Երկրախուզական արշաւներէն վերադարձողներ և ասիական երկիրները յաճախող վաճառականներ սկսած էին, իրենց բերած համեմերու, մետաքսեայ կերպասներու կարգին, բերել նաեւ յախճապակիէ նուրբ պնակներ և գաւաթներ։ Օգոստոս իշխանը այնքան հետաքրքրուած էր սեղանի այս նուրբ սալասներով որ անզամ մը, տեսնելով որ Բրուսիոյ իշխանը ընտիր հաւաքածոյ մը ունէր չինական յախճապակիէ ամանեներու, չվարանեցաւ իր անճնական պահակագուղէն գրւմարտակ մը տալ անոր 400 կտոր ընտիր յախճապակիէ ամաններուն փոխարէն։

Այսպէս երբ Պօթկըր իր տիրոջմէն փախչելով Սաքսոնիա ապաստանեցաւ, Օգոստոս իշխանը ապաստան ընծայած էր անոր յուսալով որ այսքան խոստմալից սկսածնի դիտնական մը օր մը պիտի գտնէ ընտիր յախճապակիէ ամաններ շինելու գաղտնիքը ու կերպը։ Եւրոպայի մէջ, այն տաեն, արդէն բառ-

կան զարդացած էր բրուտութիւնը։ 1700ին արդէն աղի բաղադրութիւնով մը ներկուած փայլուն գեղեցիկ ամանեներ կը պատրաստէին հոն։ Հարուստներու սեղաններուն վրայ կը գտնուէին նաեւ տեսակ մը կաւէ ամաններ որոնք հաստէեկ կիսուածով մը ծածկուած էին։ Այս ամանները շինելու համար, սակայն, տակաւին կը գործածէին հասարակ կաւ։ և անզամ մը որ կիսուածը վնասուէր, կաւը ամանին մէջը զանուազ հեղուկը կը ծծէր և շուտով աղտոտ գոյն մը կ'առնէր։ Մինչդեռ Զինաստանէն եկող ամանները յստակ, գեղեցիկ գոյն մը ունէին։ Շատ տեելի բարակ, նուրբ և գիմացէուն էին։ Լոյսին բռնելով կարելի էր տեսնել որ անոնք մէկ խմորէ պատրաստուած էին։ Ինչո՞ւ Եւրոպացի Յարտար արուեստագէտներու և հմուտ ջիմիաբաններու կարելի չըլլայ Զինացիներուն չափ գեղեցիկ գործ արտադրել, էը խորհէր Սաքսոնիոյ իշխանը, Տարիներ աշխատելէ ետք, վեր-

յառէս 1707ին Պօթկըր յաջողեցաւ
Դրեզդէնի մօտերը գտնուած կառէ մը
պատրաստել կարմրագոյն, նուրբ աման-
ներ, որոնց նմանը տակաւին ոչ ոք
կրցեր էր շինել ամբողջ Գերմանիոյ և
Եւրոպայի մէջ։ Պօթկըրի շինած աման-
ները նոյն տարին, Լայպցիկի ցուցա-
հանդէսին մէջ, մեծ հետաքրքրութիւն
արթնցուցին և իր ու իր տիրոջ համ-
բաւը տարածուեցաւ ամէն կողմ։ Եւ
սակայն իշխանը գոհացած չէր տակաւին։
Եւ միշտ կը պահանջէր շինական յախ-
ճապակիի յար և նման ամաններ,

Պօթկըր այնքան նեղուեցաւ իր
տիրոջ պահանջկոտութենէն որ խոր-
հելով թէ անկարելի էր Եւրոպա շինա-
կան յախճապակիի յարմար նախանիւ-
թեր գտնել, որուեց Սաքսոնիայէն փախ-
չելով ուրիշ տեղ մը անձնական դոր-
ծատուն մը բանալ։ Իշխանը, կարծես
գուշակելով անոր մտադրութիւնը, օր մը
յանկարծ դայն իր գղեակը փոխադրել
տուառ, որ Պօթկըր զգաց թէ իրապէս

բանտարկուած պ'տի մեար մինչեւ որ
պահանջուած ամանները արտադրէր,
Ահա այս էր կացութիւնը այն
առաւօտ, ուշ սկանք պատմել Եւրոպայի
մէջ յախճապակեգործութեան պատմու-
թիւնը։

Հակառակ իր բոլոր՝ ջանքերուն
Պօթկըր չէր կրցած ուեւէ տեղ Զինաս-
տանէն Եկող ճամբորդներուն պատմած
Քաօլիթը գտնել։ Գրեթէ յուսահատած
էր։ Օրէ օր կեանքը աւելի կը ճնշէր
վրան, աւելի ապերջանիկ կ'զգար։

Այդ առաւօտ Պօթկըր սովորականէն
աւելի մտածկոտ էր, առանց ուշա-
գըրութեան կեղծամր հագած և աշխա-
տանոց մտած էր։ Գործի պահուն
կ'զգար թէ ծանրութիւն մը կար վրան,
կարծես կեղծամր աւելի ծանր կը կշռէր։
Վստահ ըլլալու հարար թէ ուրիշի մը
կեղծամր հագած չէր, Պօթկըր հանեց
դայն գլխէն, ուշագրութեամբ դարձուց,
տեսաւ որ կեղծամր իրենն էր, բայց
փոխանակ սովորական նշայի փոշիով

յարդարուելու, այդ օր աւելի ծանր, տարբեր, ձերմակ նիւթով մը յարդարուած էր: Կեղծամը լսու մը թոթուելով ելած փոշին փորձելէ և նպաստակաշ յարմար գտնելէ ետք, ահա, տարիներէ իվեր փնտուուած նիւթը գտած ըլլալուն ուրախութենէն խելայեղ դուրս կուզ զար իր աշխատանոցէն գտնելու այն սպասաւորը որ յարդարած էր իր կեղծամը: Խեղճ սոլասաւորը վախէն դողդ գըղալով խոսավախնեցաւ թէ մօտակայ գիւղէն Շնոր անուն մարդ մը տեղ մը փոշիի հանք մը գտած և անկէ բերելով քիչ մը փոշի ծափած էր իրենց, վատահացնելով թէ ան սովորական նշայի փոշիէն աւելի ձերմակ փայլ մը պիտի տար կեղծամներուն:

Շնոր կանչուեցաւ անմիջապէս, և Պօթկըրի ընկերակցութեամբ գացին փոշիին գտնուած վայրը: Գետինը անմիջապէս զնեցին իշխանին անունով, փորձեր սկսուեցան, ու այդ տարին (1710) չաւարտած Լայպցիկի ցուցահանդէսին

մէջ կարմիր կաւէ ընտիր ամաններու կարգին տեսնուեցան մի քանի կտոր յախճապակիէ ամաններ «Եինուած Յով Հան Ֆրետերիկ Պօթկըրի կողմէ, հովանաւորութեամբ Սաքսոնիոյ իշխան Օգոստոս Ա. ի» :

Յաջորդ տարին (1711) Դրեզդէնի մօտ, Մէյսզէն ապարանքին մէջ հատասուեցաւ Եւրոպայի առաջին յախճապակիի գործատունը:

Խեղճ Պօթկըրի գիւտը իրեն ուեւէ երջանկութիւն կամ բախտ չըերաւ: Իշխանը, որ այն ատեն թոլոնիոյ թագաւոր պասկուած էր, խստօրէն կը պաշտպանէր իր յաճխապակիի գործատան գաղտնիքները: Գործաւորները բոլորն ալ կը բանտարկուէին ապարանքին մէջ ամէնը երդուընցած էին «մինչեւ գերեզման» չյայտնել արուեստին մանրամասնութիւնները: Պօթկըր ինքն ալ ցմահ բանտարկուած մնաց և պարտագըրուեցաւ հոկել իր հիմնած յախճապակիեղօրծատան: Ան 1716-ին կատա-

լելագործեց իր զիւտը և կրցաւ ամէն
կերպով չինական յախճապակիին հա-
ւասար նրբութեամբ և գեղեցկութեամբ
առարկաներ արտադրել։ Մեռաւ 1719ին
34 տարեկան հասակին, գուցէ առանց
լիովին զգալու թէ իր զիւտովը ի՞նչ
մեծ յեղաշրջում մը սկսաւ մարդուն
առօրեայ կեանքին մէջ։

Քիչ մը անդին, Ֆրանսայի մէջ
(Limoges) օր մը իր պարտէզին խո-
տերը մաքրող կին մը, չոր խոտերուն
արմատներուն վրայ բարակ, ճերմակ
փոշի մը տեսնելով հոն ալ զսաւ քաօ-
լինի մեծ հանք մը և ֆրասացինելին ալ
սկսան յախճապակեդործութեամբ պա-
րապիլ։

Տակաւ տախտակէ և կաւէ շինուած
պնակները, որոնց մէջ մատերնին թաթ-
խելով ամբողջ ընտանիքը մէկ տամէն
կ'ուտէին տեղի տուին մաքուր, կոկիկ
անհատական պահեներու. մարդուն ապ-
րելակերպը բոլորովին փոխուեցաւ,
ճաշակը զարդացաւ, միջավայրը գեղեց-

կացաւ, ու այս ամէնը չնորհիւ այն
ծանծրացած կեղծամին որ օր մը երի-
տասարդ դիտնականի մը գլխուն վրայ
կը ճնշէր։

Երկո՞ի Մեծ իր ապրուստը ա-
գիիցեր եկայ պահովելու համար,
ուրեմն, մարդուն կը
մնար գտնել թէ ի՞նչպէս կարելի էր
երկար ատեն անեղծ պահել իր ու-
տելիքը։

Մննդեղինի պահպանման ամէնէն
հախնական եղանակը եղած էր զայն
չորցնելը, որ հնագոյն օրերուն գտնուե-
ցաւ և տակաւին կը գործածուի։

Երկրորդ եղանակ մըն է սառեցնելը։
Այս ալ շատ հին է։ Այս կերպով
պահուած կերակուրները իրենց համէն
շատ բան չեն կորսնցներ։ Բայց ամէն
երկիր կարելի չէր գործածել այս եղա-
նակը։

Երրորդ եղանակը եղած է եփելով
ամրափակ ամաններու մէջ միթերել զայն։

Յատ ժողովրդական է այս: Քրիստոնէ 2000 տարի առաջ արդէն ծանօթք բան մըն էր ան: Կրետէ կղզիին մէջ 3500-4000 տարի հնութիւն ունեցող պալատի մը ընդէրկրեայ մառաններուն մէջ գտնուած են հւկայ կարասները, ուրոնց մէջ ամէն տեսակ եփած կերակուրներ կը պահուէին: Սովորութիւն էր եփած պահածոները իրենց ամաններուն մէջ լեցնելէ ետք այս վերջիններուն բերանները պինտ մը գոցել որ պարունակութիւնը օդ չառնէ: Այն առտեն, ուրեմն, մարդիկ կը խորհէին թէ կերակուրը օդէն է որ կ'ապականի: Պայտէս խորհեցան բոլոր մարդիկ մինչեւ 19րդ դար երբ Լոտի Բասթէօր դառաւ թէ կերակուրը օդէն չէր ապականներ, այլ օդին մէջ առըսղ փոքրիկ կենդանիներէն: Բասթէօրի այս դիւտը նոր դարապլուխ մը բացաւ բժշկական և առաջապահական դիտութեանց մէջ: Բասթէօր 1860ին ստացու նուէր մը իր դիւտին համար և

այսօր մարդկային ցեղին մեծագոյն բարերարներէն մին կը համարուի ան: Կերակուրը օդին կամ օդին պարունակած մանրէներու աղդեցութենէն դերծ պահնելու կարեւորութիւնը այնքան զգացուեցաւ որ Մեծն Նախոլէոնի պահանջին վրայ 1800ին ֆրանսական կառավարութիւնը կերակուրները անեղծ պահնելու համար դիւրին միջոց մը հընարողին 12000 ֆրանսդ խոստացաւ:

Եւ գտնուեցաւ մարդ մը, Ֆրանսառաւ Արէր անուն շաքարավաճառ մը, որ անընդհատ տառը տարի աշխատելցվ 1810ին վիտ մ'ըրաւ կերակուրը առմիներ: Նոյն իսկ տարիներ անեղծ պահնելու համար: Իր պահածոներուն համար ան կը գործածէր ապակիէ կամ յախճապակիէ շինուած ամաններ: Պահառելիք առարկան այս շիշերուն մէջ գնելէ ետք, վրան ջուր կը լեցնէր, և կը դնէր զայն կրակի վրայ տաքցող ջուրի ամսններու մէջ մինչեւ որ ես սուսդ չարին տաքութենէն՝ ամսնին:

մէջը գտնուող ջուրն ալ եռայ, ապա
շիշին բերանը ամուր մը կը գոցէր և
այնքան ատեն որ շիշը զոց կը պահուի
պարունակութիւնն ալ կը մնար անա-
պական :

Անդլիոյ մէջ ալ թիթըր Տիւրանտ
անուն մեքենագործ մը թիթեղէ ա-
մաններ շինել կը փորձէր :

Իսկ 1819ին Էզրաս Տէքէթ և Թա-
մըս Քէնսէթ Նիու Եօրքի մէջ բացին
առաջին պահածոններու գործատունը, և
շատ չանցած համաշխարհային ճար-
տարարուեստ մը դարձաւ իրենց հիմնած
արհեստը։ Այս գիւրութեան չնորհիւ
Բիրի, Էմընսուըն, Սքաթ և ուրիշ եր-
կրախոյզներ կարողացան ճամբորդել
մինչեւ հիւսիսային և հարաւային բե-
ռուներ։



ԿԱՂԱԿԱԴԻ ԵՒ ԾՆՈՒՆԴԻ ԱՌԹԻԻ ՆՈՒԷՐՑՈՒ

ՆՈՐ ԳԻՐՔ

ԾԱՌԱԿԱՓԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ Ս. ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՇԱՐԱԿԱՆՆԵՐԸ



Հրատ. «Սահմակ-Մեսրոպ» Տպագրատան
232 եջ, զին՝ (բղբակազմ) 5 Ե.Գ.
Դիմել՝ բոլոր գրավանառներուն եւ կամ
ուղղակի Տպարան «ՍԱՀԱԿ-ՄԵՄՐՈՊ»
(25 Շարա ԹէկլՖիք, Պամիրե)

«ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ»

(Ա. Շարֆ)

1. ԷՏՄԻՏՈՍ ԵՒ ՍՊՈՂԾՆ — պատկերազարդ պատմութիւն Յոյն Գիցաբանութենէ
2. Ա.ՔՍԻՌՆՈՑ — Պատմուածք Լ. Տոլսոնէ
3. ԹԵՒԱՀՈՐ ԶԻՆ — Պատկերազարդ աւանդավեպ
4. ՊԱՀՈՄ — Պատմուածք Լ. Տոլսոնէ
5. ՊԱՆՏՈՐԱ. — Պատկերազարդ պատմուածք
6. ԵԶԻԱ. ԵՒ ՈՒՐԻՇ ՊԱՏՄՈՒԱՆՔՆԵՐ Լ. Տոլսոնէ
7. ՄԻՏԱՍ — Պատկերազարդ Աւանդավեպ
8. ԱՆՏԵՄՈՒԱԾ ԿՈՅԾԸ — Պատմուածք Լ. Տոլսոնէ
9. ՄՄԱՅԻ - Զ. Տիգրեանէ
10. ՄԱՐԴԻԿ ԻՆՉՈՐՎ ԿԱՊՐԻՆ Լ. Տոլսոնէ
11. ՕԿԻՃՐ — Ֆրանսական աւանդավեպ
12. ԴԵՍԽՈՍ ԵՒ ՀԱԲԻՒՐԻՆԹՈՍԻ ՎԻՇԱՊԸ

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ Ա. Եւ Բ. Շարֆի հատուներ

1-24 կարելի է տակաւին սահմանափակութեան գիտերով
դիմելով հրատարակիչներուն:

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ, Երրորդ շարֆ, հատուներ
27-36, մամլոյ տակ են եւ կը հրատարակուին յաջորդաբար: Փնտուել Գրականատներու եւ Յուլիչներու մօս:

Հասր ձեռքի 1 Ե.Գ.

ԿԱՆԽԻԿ Բամանորդագրութիւն 12 րիւր 10 Ե.Գ.

Արտասահման 12 րիւր 10 Ֆրանգ կամ 50 սենք

Հասցե:

“SAHAG-MESROB” PRESS
25, Sharia Tewfik, Cairo - Egypt.

ՀՀ Ազգային գրադարան



NL0142904

16373